

նորարելի է և լաւ արդիւնքներ կուտայ հետեւեալ հիւանդութեանց մէջ.— Սրտի հիւանդութիւններու բարդութիւններ, շաքարախտ, չափազանց գիրութիւն, չափազանց արնտուութիւն, քրոնիկ յօգացաւեր, քրոնիկ մկննտախտ (*juronculose*, չիպան), ներքին թունաւորումներ, յօգակաթ (*goutte*) և յօգագարութիւն (*arthritisme*)։

Բայց ծոմապահութեան պէտք է հետեւիլ միայն բժիշկի մը յանձնարարութեամբ և անոր հսկողութեան տակ։

ԲԺ. ԵՐ. ԳՐԳՈՅԵԱՆ

**ԳՐՐՄՆԱԿԱՆ ԹԵՂԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ**

**ՑՈՐԵՆ ԿԵՐԷՔ**

Ցորենը իր Ծիլին մէջ ունի կենսամիւթ (*vitamine*) եւ լուսածին (*phosphore*)։ Գեղագործները Ֆարտարարուեստական սիջոցներով կը հանեն այս վերջինը եւ կը ծախեն զանազան անուաներու տակ։

Այդ պատրաստակներուն (*preparation*) տեղ, որոնք միայն լուսածին կը պարունակեն, Տօքթ. Բարթոն, բնապաշտ դպրոցին պետը, կը յանձնարարէ ուտել ուղղակի ցորենը, որ լուսածինէն զատ շատ մը ուրիշ ուժամիւթեր ունի, իր Ծիլին, միջուկին եւ կեղեւին մէջ։

Եթէ ցորենը Թարմ է, կարելի է անմիջապէս ուտել, ինչպէս կ'ընեն շատեր երբ ցորենի մը արտին քովէն կ'անցնին։ Կը քաղեն ցորենի քանի մը հասկ, կը ձգմեն իրենց ափերուն մէջ դուրս կը հանեն հատիկները եւ կ'ուտեն։ Այդ կարելի է, երբ ցորենը դեռ Թարմ է, մասնաշաղ եւ կակուղ։

Իսկ երբ ցորենը չորցած է արդէն, կրնաք Թրջել եւ ուտել։ Ասոր համար պաղ ջուրի մէջ ձգեցէք չափ մը ցորեն, փոխեցէք ջուրը ամէն առտու, երեք օր շարունակ, մինչեւ որ լաւ մը կակուղայ։ Յետոյ կրնաք ուտել օրուան մէջ երկու սուրճի դգալ. էական պայման է *երկար ծամել*, 15—20 վայրկեան։ Կարելի է շաքար խառնել հետը, ինչպէս կ'ընին մեր գիւղացիները խաշած ցորենով։ (Ցոյն գիւղացիները *քալովաթա* կամ *կուվա* կը կոչեն ատիկա)։

Քրջած ցորենին լուսածինը ուժ կուտայ հիւանդութենէ նոր ապաքինած, տկար անձերուն։ Անոնք լուսածինին հետ կը ստանան ուրիշ տարրեր, նաեւ կենսամիւթ, զոր արեւը կուտայ Ծիլին՝ հաստատ պահելու համար լուսածինը։

Բոլոր անարիւնները, տկարակազմները, նոր ապաքինածները, մտաւորապէս եւ Ֆիզիքապէս յոգնածները մեծապէս կ'օգտուին այս չափազանց գործնական եւ շատ դիւրին Թելադրանքէն, եթէ գործադրեն։